

մեծ մտքերէն մին, Հայն ալ զինքը սիրող մը, իր ցաւերուն կարեկից սիրտ մը կը կորսնցնէ,

Այ՛, Մերսիէ յատկապէս սէր կը տա՝ ծէր մեր ժողովրդեան անհուն ցաւին զրտակից՝ երբ մանաւանդ անոր մրթախառն բաժակը իրեն և իր զաւակներուն սիրտն ալ դառնացուց արիւնակից Գորգոթայի մը վրայ:

Յաւի գաղտնիքն է այն՝ որ թշուառները կը մօտեցնէ սիրող անհուն ձգտումով մը:

Ու Մերսիէ մօտէն հետաքրքրուեցաւ եղիրարախօս հայուն մարտիրոսութեան. ու պատմական վարկեաններու, երբ ամբողջ մարդկութեան խօսեցաւ յանուն արդաբութեան և իրաւունքի, իր սիրտն ալ

տրտիցց, իր ձայնն ալ բարձրացաւ մէկէն աւելի անգամներ հեռաւոր հայ եղբայրներուն համար, որ վերջը շարժի և հայ ժողովրդի դասն և անդեղի տառապանքի, անոր կրած անողորմ հարստահարութեանց և անոր սպառնացող յեանջումին »:

Մեզի անձանթ չէ նաև իր բարեպագայ կամ վարմունքն և անձնուէր օժանդակութիւնը Պեւծիոյ հայ ուսանողներուն հանդէպ:

Այսու աւելի սրտարուի և անկեղծ պիտի ըլլայ մեր մաղթանքն առ Աստուած անոր հողայն հանգստեան, ինչպէս խորին մեր ցաւակցութիւնը՝ առ որբացեալ Պեւծիան:

Հ. ԵՂՈՒ ՓԻՅԻԿԵՍ

## ՊՈԼՇԵՒԻԿ ԳՈՐԾՈՒՆ ԷՈՒԹԻԻՆԸ

### ԾԱՅՐԱԳՈՅՆ ԱՐԵՒԵԼՔԻ ՄԷՋ

(Շարունակութիւն տես Բազմավէպ 1926, էջ 88)

#### ՄՈՆԴՈՒՄ ՄԷՋ

Չինական հին կայսրութեան երկու մոնղոլական գաւառները, արդէն աւատներ երկու թաթար մարաջախտներու, այլևս Բեքինէն անկախ պետութիւն մը կը կազմեն, երեսանց ինքնավար, և գործնականին մէջ Մոսկուայէն կառավարուած: Մոնղոլիոյ քաղաքական ներկայ կացութիւնը, ճիշդ կը համապատասխանէ Աֆղանիստանի, եւրոպական պատերազմէն առաջ, երբ երկիրը անուանապէս ազատ էր և սակայն կը կառավարուէր Անգղիացի գործավարէ մը: Ուրկայի Սովիէթ գործավարը ուղղակի երկրին կառավարիչն է: Մայրաքաղաքը Լենինկրատի պէս մկրտուած է Ուլլան-Պաթոր:

Երկիրը զինուորապէս կազմակերպուած

է: Մոնղոլիոյ զօրավարը Ռուս է, Ռուս են սատիկանութեան և հրետանիի հրամանատարները՝ ինչպէս նաև սպայակոյտին տասներմէկէն ինը հատը:

Մոնղոլիա Մոսկուայի Սովիէթական Հանրապետութեանց մէջ ներկայացուած է Գազան Թաթար մոնղոլէն: Ուլլան-Պաթորի Ռուս գործակալը Լինտէն է, Սեմական ծագումով, մտերիմ Գարախանի: Մոնղոլ բանակին մթերքը 1922-1923ին թրոցքիէն հայթայթուած է:

Վերջերս հաստատուած են սպայակոյտի դպրոց մը, սպայութեան աշակերտներու ճեմարան մը, և կատարելագործութեան գիտական ընթացք մը:

Չիաւորներու հինգ վաշտեր կազմուած են զազաններու նման և զինուած՝ զնդացիրներով: Ռուսակոզման սահմանները բո-

լրորվին անպաշտպան են Ուլիստուրայ-  
Սայր Ուսան և Կերուլէն գծերու զօրա-  
նոցներուն մէջ:

Գ. Միջազգայինը լրբարար Մոնղոլիոյ  
մէջ Պոլշեփկեան վարչութեան մը վրայ  
կը խօսի, և հետեարար գործաւորներու  
և գեղացիներու բացարձակ տիրապետու-  
թեան:

Էականին մէջ երկիրն այնպէս կա-  
ռավարուած է՝ ինչպէս ձարերու ժամա-  
նակ:

Ձինուորական ծառայութիւնը պարտա-  
ւորիչ է: Թափառական ցեղերը կը շարու-  
նակեն վայելել իրենց կէս-անկախութիւնը  
ինչպէս աւազակներու վտմակները մար-  
դագին պահանջել տափաստաններու իաշ-  
նարածներէն: Ինչ որ փոխուած է՝ զինուո-  
րական զբաւաւորումն է որ շատ աւելի  
զօրեղ է քան Նիկողայոս Բ.ի ժամա-  
նակ:

Մոնղոլիան՝ կարմիր Գրէմլինի առատ  
բանակներ կը մատակարարէ, արիւնկզակ  
և հաւատարիմ, որոնք ռազմի իրենց արեան  
մէջ ունին և կը խայտան պատերազմով:  
Ձինուորական կարգապահութիւնը եւրո-  
պականներէն տարբեր է: Կարելի է ըսել  
որ աւազակութեան կարգապահութիւնն է:  
Խոնարհագոյնները պարտական չեն բար-  
ձրաստիճանները բարեւել. սակայն պետերը  
որ գերագոյն իշխանութիւն մ'ունին իրենց  
հպատակներուն վրայ, վայրկեանայէս կա-  
րող են մահուան դատապարտել եթէ ոք  
յանզգնի իրենց վեհափառ կամքին դէմ  
ըմբոստանալ:

Երեք անտեսական առաքելութիւններ  
Մոնղոլիոյ դարաշային և տուարածական  
արդիւնաբերութիւնը կը հակակշռեն, կը  
կարգաւորեն կարաւաններու կոպիի անա-  
պատէն անցքը, և մոնղոլական վաճառա-  
կանութիւնը կը մենաշնորհեն: Բազմաթիւ  
պոլշեփկեան զարոցներ՝ ոստանիկ կեդրոն-  
ներու նոր սերունդը՝ Լենինի վարդապե-  
տութեամբ կը կրթեն: Մոնղոլիա վեր-  
ջապէս և Ռուսական տիրապետութիւնն է  
մ'է:

Նոյն բախտին պիտի վիճակուէր և Ման-

չուրիան, եթէ Չանկ-Յոյ-Լին մարաջախորը  
չըլլար. սա պոլշեփկեան գաղափարով  
հաւանած էր ժողովրդական գործավար-  
ներ նշանակել, բայց ոչ աւելի առաջ  
երթալ:

Մոսկուա՝ Չանկ-Յոյ-Լինի աչքին երկու  
յանցանք ունի. մին՝ որ անոր անձնական  
թշնամոյն զօրավար Ֆէնկի (քրիստոնեայ)  
զէնք և մթերք հայթայթած էր, և երկրորդ՝  
որ վեհանձն չէր գտնուած Թոքթոյի հան-  
դէպ:

Վերջին ժամանակներս անարկու Գարա-  
խանը խաւարային խաղ մը խաղալու հետ  
է Մոսկուէի մէջ, ճափոնը ապարէզէն  
դուրս ձգելու համար, Յաջողութեան պա-  
րագային Ռուսիա պիտի ապահովայ Ման-  
չուրիայի մշտնջենաւոր չէզոքութեան (հե-  
տեարար հակակշռում Չինաստանի հիւսի-  
սային սահմաններուն վրայ, Միջդանդէն  
Վլատիվոստոք), միևնոյն ժամանակ Չիչէ-  
րինին պիտի դիւրացնէ մեծ հանդիսով ար-  
տաքսելու գորէական շրջանակներէն Մի-  
քատոյի կառավարութիւնը:

Գարախան Բեքինի դիտարանէն անձամբ  
պայքարը կը վարէ, ուր իր ազդեցութիւնը  
օր օրին կ'աւելնայ: Ոչ մէկ ազդեցութիւն  
կարող է կարմիր միապետին գերակշռել:  
Ինքը հանապազօրեայ ազատ մուտք ունի  
Չին Հանրապետութեան նախագահութեան  
մօտ, և մեծամասնական կուսակցութեան  
և Գաո-Մինկ-Թանկի կուսակիցներու մի-  
ջոցով «արգելում» (veto) կը զնէ նախա-  
բարներու և կառավարչներու ընտրու-  
թեանց, Վերջին շարաքներու ժամանա-  
կագրութիւնը զգալի բարւոցում կը մատ-  
նանշէ Գարախանի դրութեան: Թէ չըլլային  
Չանկ-Յոյ-Լինի զինուորական յաջողու-  
թիւնները, Գարախանի դիւանագիտական  
գնացքը յաղթական պիտի ըլլար: Արեւել-  
եան Չինաստանի երկաթուղային ընկերու-  
թիւնը սովիթական հակակշռին տակ է,  
որովհետև Գարախան հանգիստ կարգով  
ուզած ատեն կրնայ վաճառականութիւնը  
խափանել, ինքը՝ ներքուստ՝ արտաքոյ  
կարգի հեղինակութեամբ գործերու ղեկը  
կը վարէ: Ինչ որ կը պակսի իրեն՝ Չանկ-

Յոյ-լինի թիկունքն է, ու մարջախոր  
չատ կարծր է մարտուելու համար:

ԳՆԱԹՈՒՆ ԵՒ ԹՈՒԻՔԱՍՏԱՆ

Գանթոն՝ հարաւային Չինաստանի ցա-  
ղաքական և տնտեսական մասնաւոր պայ-  
մաններուն հաւասար, իրեն յատուկ կազ-  
մակերպութիւն մ'ունի, Գարախանի ջանքն  
է զայն ևս երկրորդ Մոնղոլիա մ'ընել,  
սակայն իւր աշխատանքին դէմ թուր  
կայնած է բազմաթիւ զանթոնցի յեղափո-  
խականներուն անյազ փառասիրութիւնը,  
որոնք Բեքինի տիրանաւոր կը ձգտին:  
Մինչդեռ Ռուսական ընդարձակածաւալ  
ծրագրին համեմատ՝ Գանթոն Հարաւային  
Չինաստանի մը մայրաքաղաքը պիտի  
ըլլար, ազատ և անկախ Բեքինէն:

Պորտոնի՝ Գանթոնի մէջ հսկայ տեղա-  
կան է Գարախանի, արժանաւոր աշա-  
կերտ վարդապետին: Քիչ են անոնք որ  
հաւասար ուղեղով կրնան Պորտոնի հետ  
չափուիլ: Նա դիւակակն կորովով հար-  
տարօրէն կը խաղայ խորհրդակի կուսակ-  
ցութեան և փուսնկ-Չովի բազմաթիւ մի-  
լինոնատէրերու մէջ, իւր թանկագին աշ-  
խատակիցներն են չին կոմիւրիկեան վանկ-  
Հու և խանանաին քրիստոնեայ Սէն-Փոյ-  
ատաշինը գործաւորական շարժման սանձն  
է ձեռք առած, երկրորդ մեծղի վանա-  
ռականներու հետ իր գործակցի:

Մոնղոլիայէն, Բեքինէն և Գանթոնէն  
զատ, Գարախան դիւանագիտական գոր-  
ծունէութեան չորրորդ կեդրոն մ'ալ ունի  
Թուրքաստանի թաքաւ-Մաքանի մէջ:  
Չինական Թուրքաստանի մէջ ալ տնեղոտ  
յառաջադիմութեամբ կը զարգանայ մոն-  
ղոլիայի պէս զինուորական ընդարձակ  
կազմակերպութիւն մը: Թէպէտ զինուո-  
րական հրամանատարը զեռ ոռու չէ, ոռու  
են սակայն կազմակերպիչ ուսուցիչները,  
ուսական է օգանաւորողութիւնը (երեք  
խմբակ): Քսան վաշտեր ևս ուսական  
գնդացիներով զինուած՝ իրենց բնիկ պե-  
տին հետ ոռու գրիտական մարզիչ՝ մ'ու-  
նին որ իսկական հրամանատարն է:

Թիպէթի և Գաշմիրի անմիջական մեր-  
ձաւորութիւնը թաքաւ-Մաքանի մեծ կե-  
դրոնի մը կարեւորութիւնը կու տայ:

Այս հիմնական և զլիւաւոր ծրագրնե-  
րու կատարեալ իրականացման համար,  
ընդարձակ Չինաստանի մէջ տարածուած  
են հարիւրէն աւելի ոռուական պաշտօ-  
նատուններ, մինչև իսկ այն հողատանե-  
րուն մէջ՝ ուր զեռ մինչև ցայսօր եւրոպա-  
ցին և ոչ իսկ ոտք կոխած է: Այս պաշ-  
տօնատուններէն ոմանք դիւանագիտական  
նկարագիր մը կը յայտնեն, մինչ ուրիշ-  
ներ յեղափոխութեան Գ. Միջազգ. Մաս-  
նանիւղի մը, և կամ ոռուական Արտաքին  
վանառականութեանց Գործակալութեան  
մը դիմակով կը ներկայանան: Բայց Գա-  
րախան, անկախ այս պաշտօնական և  
կամ կիսապաշտօն մարմիններէն, քանի մը  
հազար տեղեկատուներ և քաղաքական  
գործիչներ ունի ամէն կեդրոնի և ամէն  
դասակարգային ընկերութեանց մէջ: Նա  
իր մարդիկն ունի՝ զինուորական մեծ  
«թու-ֆիւմ»ներու Սլաւայկոյտին մէջ,  
քաղաքական կառավարիչներու հետեւորդ-  
ներու մէջ, օրէնսդրական և դիւանագի-  
տական ժողովներու ժոցը, ինչպէս նաև  
տնտեսական խոշոր ընկերութեանց մա-  
տակարարական խորհուրդներուն մէջ, կե-  
դրոնական և ձախակողման կուսակցու-  
թեանց վարչարաններուն մէջ: Պարզապէս  
հսկայական կազմակերպութեան մը դի-  
մացն ենք որ օր օրին կ'ուսումնայ և կը  
կատարելագործուի: Ասոր քով շափոնա-  
կան կազմակերպութիւնն իսկ խաղալիկ  
մէ:

Չինաց փառասիրական ներքին պայ-  
քարներուն մէջն ալ Գարախան իր գոր-  
ծերը ծայրաստիճան վարպետութեամբ կը  
դարձնէ: Իւր զլիւաւոր ոյժը իր ձեռքին  
տակ եղած կազմակերպութիւնն է, սակայն  
ստակից ալ զիւն մեծ շըջանայեցութեամբ  
օգտուիլ, մանրամասն հետեւելով տեղա-  
կան դիրքերուն առանց աչքէ փախցնելու  
ընդհանուր կացութեան պահանջները: Նա  
միտմամանակ կը բանակցի, Բեքինի կա-  
ռավարութեան և արտասօր նահանգա-

պետներու հետ, զօրավարներու և կուսակցականներու հետ, հանրապետականին և կայսերականին հետ, մեծամեծ մարաշախտներու և պարզ աւագակապետներու հետ, որոնք օր մը կրնան սպարապետներ ըլլալ: Իւր գործունէութիւնը այնքան բազմաստեակ է՝ որ մինչև իսկ կարող է այն հետաւոր Արևելքի մէջ Հայկական... Հայրենասիրութիւն ալ ցուցնել: Գանձոնքի մէջ ծանօթ են Շանկհայի երկու հայկական ընկերութիւններու շահած միլիոնները (Ատրպատականցի հայեր) ընորհիւ ամենակալ դեսպանին:

Գարախանի ամենափայլուն յաջողութիւններէն մին եղած է զօրավար Ֆէնկի կայսրուսը: Սա բողոքական պատուելիներու ոտքը մեծցած մարդ, և յայտնապէս ամերիկեան շահերուն ծառայած, գեղեցիկ օր մը յանկարծ իւր զէնքերով և ոչխարներով անցաւ Մոսկուայի ծառայութեան: Ըսելով չկայ թէ Ֆէնկ Չինաստանի զինուորական լաւագոյն պետերէն մին է, և թերևս ամենալաւ յետ Չանկ-Յոյ-Լինի: Գարախան զայս ալ ուսական կարգին լծեց, յետ անօդու կարգով աշխատելու խորամանկ Չանկը վերածելու մասեր: Դու եկողք տես, նայէ թէ ինչ տեսակ է Գարախանի պոլշեիկութիւնը, զօրավար Ֆէնկէն կարելի է հասկնալ. սա մէկ կողմէն ջերմ հաւատք կը ցուցնէ, միւս կողմէն յեղափոխութիւն կը քարոզէ. մէկ ձեռքին մէջ Աստուածաշունչ բռնած, միւսին մէջ ալ Գարլը Մաքսը: Ընթերցողներուս կը թողան այս անըտփիկանան ըրիտօնէին ջատագովութիւնը, որ բոլոր զիւղացի աւագակներ կը զինուորագրէ և պաշտօնապէս մկրտել կու տայ այն օրը՝ որ իր հրամաններուն տակ կ'անցնին:

Չինաստանի ներկայ արտաքին գործոց նախարարն ալ Պ. Գ. Թ. Վանկ, հանճարեղ մարդ, և յայտնի ամերիկասէր, չկրցաւ Գարախանի դիւթիչ զօրութեան զիմանալ. նոյնը կարելի է ըսել նաև ներկայ ներքին Գործոց և Արզարութեան նախարարներու համար:

ՄԹԱԶԳԱՅ ՀԱՅՔ

Քաջի Մանչուրիայէն, ուր Չանկ-Յոյ-Լին և ճափոնները առաջնութիւն կը վայելն, միացած բոլոր չինական ասպարէզները տիրապետուած են Գարախանի մթին անձնաւորութենէն, որ ստոյգ խամածիկ խաղցոյնով մ'է այս եղիբարկ զաւերչոյն մէջ: Ստէպլ սած եմ Հոնկոնկի մէջ հեղինակաւոր անգղիացիներէ այն անհրատեշտ հարկը՝ որ Լոնտոն Հոնկոնկի մէջ կամ ի Բեքին կայսրութեան ամենամեծ հանճարներէն մին նշանակէ, նոր Լորդ Գրըքըն մը, Լաուրէնչի պէս հարիւրապետի մը օգնութեամբ, դիմադրելու համար հզոր քաղաքականութեամբ և ցածուն նենգութեամբ Հայուն գործունէութեան: Ապա թէ ոչ Անգղիա այս ճատրակի խաղին ծաղրական թագաւորը պիտի ըլլայ բոլոր Կայսրագոյն Արևելքի մէջ:

Գարախանի գործը բնական է թէ հնչուն միլիոններու կարօտ է:

Չինաստանի մէջ ոչինչ ձրի է: Դիւցազնութիւնն ալ ծախու կ'առնուի. բայց ո՞վ կը վճարէ:

Ահագին ծախսերու մաս մը Չինովիէֆի Գ. Միշազազայեաններ կը հոգայ, տարին երկու անգամ վճարելով և ըստ հաւաստի աղբիւրներու, շուրջ երեք միլիոն ոսկի բուլլի: Մոսկուայի Գործադիր մարմինն ալ անկախ՝ իւր հաշուին, նոյնքան չափով կը մասնակցի վճարութեանով և կամ Գարախանի տրամարութեան տակ վարկեր բանալով: Պրոտոն ևս այս տարի Գանձոնքի մէջ հինգ միլիոն արծաթ և թայէլ շտղվեց: Սակայն ամբողջ այս դրամը չի բուսի վճարելու երեք Մեծ Գործակալութեանց՝ հարիւրէն աւելի փոքր պաշտօնարաններուն, հազարէն աւելի գործակալներուն, հազարաւոր տեղիկատուներուն և դաւակիցներուն, Ֆէնկի պատեհ բազմական ծախքերուն, «Թու-Քիւմ» ներու փայլուն վարձքերուն, և հաւատարիմ անտարիներուն:

Գարախանի հայկական հանճարը մասնաւոր կազմակերպութիւն մը հնարած է

հիմնադրամբ գտնելու համար, նոյն ինքն Սինաստանի վճարել տարով ուսուական տարփողումի ծախքերը: Բնակատարար ես փոքրիկ մաս մը կը ճանչնամ Գարախանի հասոյթի գաղտնիքներուն: Գիտեմ սա. կայն որ Գարախան, Հոնկընկի դէմ եղած առևտրական շահարգելումի (Boycotage) 10% մուտքէն իւր անձնապահ վանկ-Հույի միջոցով իբրև յեղափոխական մաքս կը գանձէ: Քսան առ հարիւր ապրայով բոլոր վաճառականական այն գործառնու-թեանց վրայ զորս Ռուս Արտաքին Առևտուրը կնքած է Մոնղոլիոյ հետ: Հինգ առ հարիւր «ըստ արժողութեան» կարաւաններու ապրանքներու վրայ, որ կ'արտոնուին թուս պաշտօնէութեանն թուրքաստանի ճամբով Հնդկաստան անցնել:

Մինչև իսկ կ'ըսեն թէ «Երկայնա-ձեռն» Գարախանը Երկնքի Որդւոց կայսերական գանձերուն ալ կը հասնի: Արդէն ամէն մարդ գիտէ թէ Գանթոնի մէջ շատ մը զինուորներու կողպուտներ օր օրին կը բորբոքեն արևելեան հնութիւններու և զարմանալիքներու այն հսկայ վաճառքը, կազմակերպուած ամերիկեան ոճով: Անուորդի մեծ պաշտօնատուներ Նանկըին կը գտնուի, որո զլիսաւոր Չարաքինի անունով ուս մ'է, զոր անձնապէս ճանչնալու պատիւը չեմ ունեցած: Բայց ճիշտ երէկ ինձ հաւաստեցին թէ նոյն անձն է ազնիւ Պ. Քրայմանի հետ, արտաքոյ կարգի վերատեսուչ Գ. Միջազգայնականին կողմէն: Գանթոնի «Դիրքե-րուն» >!!!

Տեղայն սղութեան պատճառաւ կարելի չէ շատ մը մանրամասնութեանց իջնել: Կը բաւականանամ ըսելու թէ որ և է չին բարձրաստիճան խաշիաշաւորի հետ որ խօսեցայ՝ միշտ յարգալիւր կարծիք յայտնեց Գարախանի գործնական խելքին: Բնաւ հայու չի նմանիր, զիտէ ծախսել: «Թու-Քիււն»ներուն հնչուն դրամ չի տար: Պարենաւորման, մթերքի և հազիւ երբեք բանակներու կու տայ, և այն՝ Գարախանի հաւատարիմ մէկուն ներկայութեանը: Վերջապէս ուսուական դրամը շատ աւելի լա-

կը գործածուի, քան անգլիականը կամ ամերիկեանը:

Գարախանի քաղաքականութեան ընդհանուր գծերը այսպէս կարելի է ամփոփել:

- 1) Մարքսականութեան տարփողում ի Գանթոն, Ֆու-Չէու, Սու-Չէու, Լոնկ-Չէու, ի Շանկ-Թանկ և այն ամէն առափնեայ կեդրոնի մէջ, ուր եւրոպացիք և ամերիկացիք տնտեսական մեծամեծ շահեր ունին:
- 2) Անուորդի թոյլտուութիւն կաթոլիկ և բողոքական քարոզութեանց, մարդասիրական դիմաւորով ո՛ր և է միջազգային միջամտութիւն խափանելու համար:
- 3) Եւր-Նամի մէջ հակաֆրանսական քաղաքականութիւն:
- 4) Չինուորական կազմակերպութիւն Մոնղոլիոյ մէջ:
- 5) Չինուորական կազմակերպութիւն թուրքաստանի մէջ և յեղափոխական թափանցումներ ի թիպէթ:
- 6) Վերջին ծայր հսկանգլիական քաղաքականութիւն, Հոնկընկի տնտեսական բոլոր շրջաններուն մէջ:
- 7) Հակաքաղաքականութիւն ի Մուքստէն՝ Մանչուրիայի մէջ. ճափոնական ազդեցութիւնը կտորելու համար: Գարախան կը ջանայ Չանկ-Յոյ-Լինի կաշառասիրութեանէն և կասկածոտ նկարագրէն օգուտ քաղել Թոքիոյ վրայ ճնշում բանեցնելու համար, սպառնալով մանչուրիական խռովութիւններ գործական սահմաններուն վրայ, յեղափոխական տարփողում: Սեւու լի մէջ և Ճափոնի տնտեսական հսկայ շահերը Չանթունկէն ջնջելու: Գարախանի էական նպատակն է համոզել Նիփոն կառավարութիւնը հսկանգլիական ընդհանուր համաձայնութիւն մը Մոսկուայի հետ: Սակայն պոլշեիկ անաւոր ղեկավարին սկոտներուն տակ բաւական կարծբ ոսկր մ'ինկած է, Չանկ-Յոյ-Լին մարաջախտով, Մուքստէնի ճափոն հիւպատոսով (կայսրութեան բարձր պաշտօնեայ) և Մաքսթոյ Սայթոյ իշխանով:
- 8) Ընդդիմակաց քաղաքականութիւն

մը ի թիւն-Յին, չէզոքացնելու համար հրկառոտսարաններու դիւանագիտական գործունէութիւնները:

9) Ահնդ համայնգլխութիւնի քաղաքականութիւն ի Բեքին, ուղղուած՝ անցընելու ոռուսաէր չին մեծ կուսակցութեանց զարգացումը, և ջրջանակէ հեռացնելու այն անձերը՝ զորս կարելի չէ դիւրաւ ընտանցնել:

10) Ազգասիրական գործունէութիւն Գանթնի մէջ՝ ուղղուած դէպի Հնդկաչին և «Նեղուցի Երկիրներ» (Սինկափուր, Մալաքքա) մինչև Հոլանտական Հնդկաստանը, դասակարգային զժուարութիւններ յարուցանելու համար տիրապետող պետութիւններու:

11) Տնտեսական կազմակերպութիւն՝ խտացնելու համար չինական առևտուրը սովիթական Հանրապետութեանց Միութեան հետ:

Առջևնիս ունինք ուրեմն ոչ միայն «քաղաքա-տնտեսային-յեղափոխական» հսկայ զործ մը, այլ և իրական յարողութիւններ՝ որոնք անտարակոյս զԳարախան ներկայ դարուս ամենամեծ հնարիմացներու կարգին կը դասեն:

Ատիցի եւ ինքը, խորապէս ճանչցող մարդերու և տեղերու, յանդուգն և միանգամայն խոհեմ, արագ և ծանրակշիռ, ձևապաշտ և անխիղճ, պարագաններու մանրակրկիտ կազմակերպող, մի և նոյն ժամանակ տիրապետող ընդհանուր կացութեան: Հայը իր դիւական գործունէութեան մէջ երկու զգացումներէ ոգեւորուած է, որ լաւ կը բնորոշին մարդը և իր նկարագիրը: Նայա ոռուսական այն վաս կայսերապաշտութիւնը ընդդէմ Եւրոպայի և Ամերիկայի, որ եղբարախտ Հայաստանը յանձնեցին թրքական քահանայրէն, որ «Մատնեցին» տիեզերական պատերազմէն ալ վերջը հակառակ հազարաւոր Հայերու զոհերուն, որոնք կուսեցան Ֆրանսայի-Անգլիոյ, Ամերիկայի և ձարական Իտալիոյ բանակներուն մէջ, տեսնելու համար ապա Մեծն Հայաստանը թողըուած Անգլիայէն և Կիլիկիան

մատնուած Ֆրանսայէն իրեն տխուր ճակատագրին:

Գարախան՝ արկածալից վէպի մը սրան չելի դիւտաղնը կընար ըլլալ, եթէ դժբախտարար պատմական զուեշտի գլխաւոր կատակերգակը չըլլայ, որ ողբերգութիւն կը հտտի:

ՄԱՐԻՈՍ ԱՊՐԷՍՏ

Թրգմ. Հ. Վ. ՅՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ

Ծ Խ Ա Խ Ո Տ Ը

Շատեր կան որ ծխել կը սիրեն, գիտնալով հանդերձ թէ Պետակար է. ուստի կ'ուզեն հնաք մը գտնել՝ առանց Պետտելու գոհացնելու համար քիմքերնին:

Որն է այս հնաքը. լծխելը, պիտի ըսեն անոնք՝ որոնք չեն հանդուրժեր:

Բժշ. Հայնց կը ցուցնէ թէ 25 հ. կ. ծխախոտով ոլորակ (cigarette) մը 4 հ. կ. ալքալոյիտ կը բովանդակէ, որմէ 35 հգ. կ. կը ներշնչեն անոնք՝ որ ծուխը ներս կը քաշեն և 7 հգ. կ. անոնք՝ որ չեն քաշեր:

Սակայն նիքոթինը ցնդական ըլլալուն՝ շերմութեամբ փոփոխական կը դառնայ իր քանակը: Խոնու ոլորակը քիչ շերմութեամբ կրակ կ'ունենայ, հետեաբար մէջը շատ նիքոթին կը թայ. հակառակը կը պատահի՝ երբ ծխախոտը չոր ըլլայ:

Դարձեալ եթէ գլանիկը թոյլ ըլլայ՝ օդէն շատ թթուածին կը ծծէ և շերմ կրակ մը կ'ունենայ, որով աւելի շատ նիքոթին կը ցդի:

Քուի թէ ծխախոտին տեսակը տարբերութիւն չի բերեր թունաւորութեան աստիճանին. ըլլայ թուի և կծու, դեղին և կակուղ գոր կը նախագամե՞ն ու նոր ծխողները:

